

աւելի մօտէն կը յարի մեզի, գրեթէ աւրենակից կը դառնայ: Մենք կը կարծենք զմեզ ըլլալ Տանդէ կամ Պէաթրիչէ, Փրանկիսկոս Ասիզացիին կամ Ս. Բեննարդոս, և կամ մէկը այն ամբիժ հոգիներէն, որոնք կը ձգտին զէպի վեր՝ յափշտակուած խորհրդատր վարդիւն տեսիլէն: Իրաւ է որ երբ երբորդ երգին ընթերցումը կ'աւարտենք ու զիրքը խփելով չորս կողմերնիս կը նայինք, մեր տան կահ կարասին ու սպասները և նոյն իսկ բնութիւնն իր ամենածաղկած երևոյթին

մէջ՝ օտար կ'երևին մեզի. օրուան լոյսը սոճունած կը գտնենք, լեռներու համայնապատկերն անշուք, ծովուն տեսարանն անձուկ, աստղազարդ կամարը ցուրտ ու ծանր՝ իր հակառակ կողմ դարձած կիտուածէ բաժակ մը:

Մեր հոգին վար ինկած է բարձրութեանէն. ան հասած էր յափշտակման վերջին ծայրը և յանկարծ արթնցած է՝ անպատմելի գեղեցկութեան և ուրախութեան ելրազէ մը յետոյ:

Շար. Թարգ. Հ. Ս. ՏԵՐ-ՄՈՎՍԵՅԱՆ

ԱՐՁԱԿ ԵՐԳԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԷՍ

Պ Ո Ն Տ Ո Ս

Օտար էիր երբ հայ փառքի ոտխներն թեզ խլեցին դրժօրէն ու թաշազներն Տըրդարտի վերջին համբոյցն առին հողէն Միհրզապի. և զորդաց բլրակն քաջին « Էլէզուսայ՝ » սգաւոր:

Պոնտոս, դարձեալ սրբացեր ես դու այսօր, օտարտի մին մինակ, զաւակներդ չար հողմերուն տարտղնած. Պոնտոս քեզի կ'աղերսան ձագուկներդ մենաւոր, Պոնտոս գովըդ կը հայցեն որդիներդ հեռաւոր:

Ինչպէս չեթզել այն փառքը որ ծաղկեցաւ լուսաշող ու զոհար մը եղաւ Թագին հայրենի, որ կը ցաթէ, կը շողայ ինչպէս փոսուոյս սլացիկ:

Ինչպէս չեթզել սեպ կողերուդ կենսա-հելթն ուր վեհ ոգին Անիի կը պտուտկէ, կ'արծաթծի ինչպէս աննահ հողիներ:

Ինչպէս չեթզել հպարտ լանջըդ վե-

հաշուք որ ուռճացաւ Մեծ Հայրենի աւելնով ու շունչ տուաւ դիցազներու մեծասիրտ:

Կանգնէ Պոնտոս, քեզի բահը չհասնիր: Դուն որ եղար փառապանծ, եղիր յարմեծ ու ըմբոստ. դուն որ արիւն, դուն որ արցունք ըմպեցիր, պոռթկա՛ւ վրէժ ու ցատում, զի՛ կողերդ կը սարսուան հոնդիւնէն զաւակներուդ կիսահեղձ, զի հայ չէ նա որ չի գիտեր ընդվզիլ, պատուհասել չարութիւնը նողկալի:

Ծնցուէ՛ Պոնտոս, զաւակներդ կը գոռան. ցնցուէ՛ հպարտ ինչպէս ոգին հայկազնեան. հեռու չէ երբ հորիզոն մը շողուն պիտի գայ բացուիլ բուրներուդ վրայ մթին ու կուրծքիդ:

Ծնցուէ՛ Պոնտոս, Մայր Հայրենիքն քեզ կը հայի արիւնտա: Ծնցուէ՛ Պոնտոս, զաւակներդ վրէժ կ'երգունն քու լլկուած պատուի համար ու խաչին որ կրեցիր դիցազնի պէս յաղթապանծ:

Ծնցուէ՛ Պոնտոս. զաւակներդ քեզ կուգան, միշտ արիւնտոս բայց վեհանմն...

Թ. ԵՂԻՇԷ

1. Այս՝ Տրպիզոնի մէջ յունական թաղամաս մ'է այժմ, համանուն բլրակին վրայ, որու համար աւանդութեամբ կ'ըսէ թէ Տրգաս պատերազմի մը մէջ այդ վայրը օրջ տալով ըսած է « Էլէջ հուսայ » « ելէջ այստեղ » և այժմ յունական աղանդումով կ'ըսուի « Էլէզուսայ »: